

Հայրապետին, որոյ քանակութիւնը ի ժամանակին կրատարակեմք:

Գարձեալ Արեւանէն կհաղորդեն մեզ՝ զի մերազնեայ մի քանի երիտասարդներ և վարժապետներ ևս սոյնպիսի նպատակաւ մի քանի թատրոնական ներկայացումներ պիտի տան յառաջակայ ամսոյ մէջ:

Անշուշտ սոյնպիսի բարեգործութիւնք կրկնակի բարի նշանակութիւնքը և ազգօգուտ տպաւորութիւնքը ունենալով՝ միշտ մեծ շնորհակալութեանց և գովեստից արժանի են:

ՍՈՒՐԷԱՆԳԱԿՔ ԲՈՒՋԱՆԳԻԱՆ.

ԳՐԱԲԱՐ ԼԵՋՈՒԻՆ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԲԱՆԱՒՈՐ ԵՂԱՆԱԿ.

Հետևեալը Մասիսէն օրինակելով՝ Հայկաբանութեան զաստուաց ուշադրութեան կյանքնեմք:

«Ազգային հմուտ զրագէտ Մեծ. Ա. Մ. Գարագաշեան էֆէնտին Հայերէն գրաբառ լեզուի ուսուցման բանաւոր եղանակը ցուցնելու և հակառակ կարծիքները ցրելու նպատակաւ հետեւեալ յօդուածը զրկած է մեզ ի հրատարակութիւն:

«Պ. Սուրէն հրատարակեց Մասիսի 1600 և 1601 թիւերուն մէջ մեզի դէմ՝ պատասխան մը, ուր դարձեալ մինչև երկինք կրարձրացնէ իւր միակ միջոցը՝ «լաւ հայերէն ուսնելու»՝ այն է գրաբարէ աշխարհարարի թարգմանել: Շատ երկայն կրկար մի առ մի պատասխանել Պ. Սուրէնի երկայն և ցամաք փաստարանութեանց, որոնցմէ կուզէ եզրակացնել թէ՛ հայերէն լեզուն ուրիշ միջոցաւ չի սորվուիր՝ բայց եթէ գրաբարէ աշխարհարար թարգմանելով, և այն՝ իւր ֆերականութեամբ միայն: Ըստ Պ. Սուրէնի «մինչև ցարդ աշխարհարարին այսքան յառաջնադարացութիւնը գրաբարէ աշխարհարար թարգմանութեանց ար-

դիւնքն է»՝ եղեր, «աշխարհարարէ ի դրաբար թարգմանելն ալ օգտակար մաս մ'է»՝ եղեր «վարժութեանն, բայց այս՝ կրթութիւնը գրաբարէ աշխարհարար թարգմանելու վարժութիւնն ետքը կը լինի»՝ եղեր. «աղէկ աշխարհարար անոնք միայն կգրեն»՝ եղեր, «որ գրաբարէ աշխարհարար թարգմանելու վարժութեամբ են ի սկզբանէ»՝ Ա. Երջուպէս թէ գրաբար և թէ աշխարհարար աղէկ գրել, ըստ Պ. Սուրէնի գրաբարէ աշխարհարար թարգմանելով» կլինի: «Ասկէ ի հարկէ պիտի՛ հետևի թէ Սահակ Մեսրոպ Եզնիկ իրենց Ոսկեղինիկ հայերէնը գրաբարէ աշխարհարար թարգմանելով սորվեցան. նոյնպէս Մխիթարեան վարդապետները և այլք՝ որ այնչափ երևելի գործեր հայերէն գրաբար և աշխարհարար շարադրած և թարգմանած են՝ գրաբարէ աշխարհարար թարգմանելով սորվեցան իրենց հայերէնը: Մասիսի 1601 թուոյն մէջ Պ. Սուրէնի պատասխանն անմիջապէս ետքը գրուած գրաբար քերթուածը գրող Կ. Ս. Կամիկեան պատանին, Շահնազարեան վարժարանի աշակերտը, նոյնպէս գրաբարէ աշխարհարար թարգմանելով սորված է հայերէն: Ի՞նչ պէտք է երկարել, գրաբարէ աշխարհարար թարգմանելը Պ. Սուրէնի փիլիսոփայական քարն է հայերէնի համար՝ հայերէն լեզուն քիմիական համազօրը՝ այնպէս որ գրաբարէ աշխարհարար թարգմանել և «հայերէն ուսնիլ»՝ Պ. Սուրէնի համար մի և նոյն բան է:

Գրաբարէ աշխարհարար թարգմանելով միայն հայերէն չի սորվուիր, որ և իցէ լեզու կսորվուի այլ և այլ կրթութիւններով. ասոնց մին է թարգմանելու բայց ամենէն կարևոր և գործնական կրթութութիւնը գրելն է: Սակայն թողունք առ այժմ՝ այս կէտը՝ որ մեր բուն խնդիրը չէ և բուն խնդրոյն զանք:

Պ. Սուրէն այնպէս յափշտակուած է իւր գրաբարէ աշխարհարար թարգմանելու գրութեան բացարձակ գերազանցութենէն, որ՝ ինչպէս կը տեսնուի՝ չհասկցաւ մեր առաջին յօդուածը: Մեր խօսքը դիտաւորապէս հայերէն սորվելու եղանակին վրայ չէր և չէ, այս երկրորդական խնդիր է: Բուն խնդիրը սա է թէ Հայու մը հայերէն սորվեցնել ինչ ըսել է կամ, ուրիշ բաներով

ըսենք, Հայ մը ինչ բան սորվելով հայերէն սոր-  
ված կըլլայ: Ուստի նորէն կհարցնենք մեր բա-  
րեկամին, գրաբարէ աշխարհաբար թարգմանելով  
ուսնելու լեզուն ի՞նչ լեզու է: Եթէ ըսէ թէ ոչ  
իսկ-քո հայերէն է, մենք անոր սա համառօտ  
պատասխանը կուտանք թէ՛ մենք աշխարհաբարն  
իրբւե չոք հայերէն լեզու չենք ճանչնար, աշխար-  
հաբարն այնպէս հայերէն է՝ ինչպէս գրաբարը:  
Հայերէն լեզուն, իւր բառերովը և Քերականու-  
թեամբը տեսակ մը լեզու է՝ պարսկերէնէն, յու-  
նարէնէն, լատիներէնէն և ուրիշ լեզուներէ տար-  
բեր: Բայց աշխարհաբար ըսուած լեզուն այս լե-  
զուներուն պէս տարբեր չէ հայերէնէն, ինչպէս  
ուրիշ որ և իցէ ձև հայերէն մը, զոր օրինակ՝ այս  
ինչ դարու կամ հեղինակի լեզուն տարբեր լեզու  
չէ նոյն հայերէնէն, Հայերէնը, Գրաբարն (նօրմալ,  
քլասիք) հայերէնը, իբրև տեսակ մը լեզու իւր  
բառերով ու Քերականութեամբը, ի սկզբանէ  
մինչև ցայսօր գրեթէ ամեն դարու մէջ, նա մա-  
նաւանդ ամեն մատենագրի գրչի տակ, քիչ շատ  
տարբեր և օտար ձևեր առած են: Գարու մը կամ  
մատենագրի մը լեզուին օտարութիւնները կամ  
տարբերութիւնները՝ որչափ կուզուին ըստ դա-  
սական Հայերէնի այնչափ լեզուն մաքուր և ու-  
ղիղ Հայերէն կըլլայ, ապա թէ ոչ՝ կմնայ դասա-  
կան Հայերէնէ օտար կամ տարբեր տարրերով  
խառն Հայերէն մը: Բայց ոչ հայերէնէ տարբեր  
լեզու մը: Գասական հայերէնէ օտար տարրեր  
կամ ձևեր կան ոչ միայն մեր աշխարհաբար լե-  
զուին մէջ, այլ և անցեալ դարերու հայերէննե-  
րուն մէջ՝ զոր մենք գրաբար կկոչենք: Բայց ասոր  
համար չենք կրնար ըսել թէ անցեալ դարերու  
հայերէնները հայերէնէ տարբեր մեյմէկ լեզու են:  
Եւ երբ մէկը մանաւանդ հայ մը, հայերէն կուզէ  
սորվիլ, ինչպէս որ այս ինչ դարու կամ մատե-  
նագրի լեզուն չսորվիր, այլ Գրաբարն հայերէնը  
կսորվի անոր բառերովն ու քերականութեամբը,  
և իւրաքանչիւր դարու և մատենագրի հայերէնն  
այն դասական հայերէնին հետ բաղդատելով կը  
հասկնայ տարբերութիւնը, նոյնպէս հիմայ հայե-  
րէն սորվիլ ուզող Հայ մը դասական հայերէնը  
սորվելու է՝ դասական հայերէնը սորվելէն ետքը՝  
իւր աշխարհաբարն անոր հետ բաղդատելով կըր-

նայ հասկնալ թէ ինչ է երկուքին մէջ տեղ ե-  
ղած տարբերութիւնը, և թէ ինչ ընել պէտք է:  
Չենք զիտեր, կրցանք արդեօք հասկննել հայե-  
րէնի վրայ մեր գաղափարը: Գարձեալ կըսենք, մեր  
գաղափարն է որ Հայ մը Գրաբարն հայերէնը սոր-  
վելու է, և ոչ այս ինչ դարու, այս ինչ մատե-  
նագրի կամ այս ինչ ձև հայերէն, Պօսոյ կամ  
Ռուսի աշխարհաբարը: Քերականութիւնները՝  
զորս մեր մինչև ցարդ յօրինեցաք՝ այն դասական  
հայերէնը սորվեցնելու համար են, և ոչ այս ինչ  
ձև հայերէն: Ըստ մեզ՝ հայու մը համար մասնա-  
ւոր հայերէն մը սորվիլ պէտք չէ, այլ պէտք է  
և բաւական է դասական հայերէնը միայն սորվիլ,  
ապա թէ ոչ, ոչ թէ Հայերէն՝ այլ այս ինչ ձև  
հայերէն միայն սորված կըլլայ:  
Հայերէն և հայերէն սորվիլ ինչ ըլլալը սահ-  
մանած ըլլալով, գանք հիմա զայն ուսուցանելու  
եղանակին կամ մեթօտին:  
Ահա Պ. Սուրէնի հայերէն սորվեցնելու մեթօ-  
տը: Սուրէն կուզէ և կարևոր կհամարի որ  
իւր աշակերտները գրաբարի ամբողջ Քերակա-  
նութիւնը սորվին այս լեզուն հասկնալու համար  
միայն որպէս զի գրաբարէն աշխարհաբար թարգ-  
մանեն, և ոչ թէ աշխարհաբարէ գրաբար: Զոր  
օրինակի կուզէ որ աշակերտը զիտնայ թէ ը՞տ  
նախագրութիւնը Գործխականով կնշանակէ ու՞ր  
որպէս զի, երբ կտեսնէ «ընդ ծառով», թարգ-  
մանէ «ծառին տակ»,  
Հոս կհարցնենք նախ Պ. Սուրէնի թէ՛ «ընդ  
ծառովը», «ծառին տակ», թարգմանողը չի՞ կըր-  
նար «ծառին տակն», ալ «ընդ ծառով», թարգ-  
մանել. ի՞նչ պատճառ կայ առաջնոյն համար  
հրաման տալ, և երկրորդին համար չտալ: այս-  
պէս իմանալու է բոլոր լեզուին համար, Ամենին  
պատճառ չկայ դասական լեզուին բոլոր քերա-  
կանութիւնը կամ որ նոյն է Պ. Սուրէնի բա-  
ռերով, «գրաբարը հասկնալ», սորվեցնելէն ետ-  
քը, գրաբարէ աշխարհաբար միայն թարգմանել  
տալ և ոչ աշխարհաբարէ գրաբար: Երկրորդ կը  
հարցնենք թէ, եթէ աշակերտք աշխարհաբար  
միայն պիտի խօսին և գրեն, ինչպէս որ իրօք ալ,  
գոնէ ընդհանրապէս այնպէս է, ի՞նչ հարկ կայ  
գրաբարի քերականութիւնը կամ՝ գրաբար հաս-

կնալ սորվեցնել. ի՞նչ հարկ կայ տղուն, որ «ճառին տակ» ինչ ըսելէն զիտէ, «ընդ ծառովը» սորվիլ, քանի որ այս վերջինը պիտի չը գործածէ: Ի՞նչ որ գործնական կարևորութիւն մը չունի՝ բոլորովին աւելորդ է: Բոլորովին աւելորդ է տղուն համար զրաբարը, եթէ այն արգիլեալ ծառ պիտի ըլլայ անոր:

Մեր այս հարցման Պ. Սուրէնի պատասխանը սա է թէ՛ հայերէն զրաբար զիտնալ հարկաւոր է, վասն զի անով աշխարհաբարին «անձոտնի տաճկաբանութիւնները կվերնան, աշխարհաբարը զրաբառով կճոխանայ, կազնուանայ, կճշդուի կկանոնաւորուի», այլովքն հանգրծ: Ասոնք զըրաբարին օգուտներն են. բայց զրաբարը այսինքն այն հայերէնը՝ զոր մենք դասական կոչեցինք, ոչ միայն օգտակար, այլ և հարկաւոր է, և անոր հարկաւորութիւնը սա է որ, այն է Գրաբարը հայերէն, այսինքն զայն սորվելով միայն հայերէն սորված կըլլանք: Հայերէն սորվիլ մեզի կամ պէտք է կամ ոչ, եթէ պէտք չէ. ըսելիք չունինք. իսկ եթէ պէտք է, պէտք է ուրեմն որ դասական հայերէնը սորվինք, քանզի այն է հայերէն, և զայն սորվելով միայն հայերէն սորված կըլլանք: Հայ ազգն իբր բնական ազգմամբ գիտնալով զայս միշտ զրաբարը սորվեցուցած է և տակաւին կսորվեցնէ դպրոցաց մէջ:

Պ. Սուրէն իւր Քերականութեան յառաջաբանին մէջ ըսած էր թէ՛ ազգային վարժարանաց մէջ հայերէն լեզուի ուսուցման մասին այժմեան տիրող դրութիւնն է զրաբարը հասկնալ, աշխարհաբարը գրել: Այս անգամ կուղղէ իւր սրտալը. «Արդարև, կրես ազգային վարժարանաց մէջ զրաբար լեզուի ուսումը պէտք է որ կարելի եղածին չափ զարգանայ, քանզի ոչ որ կուրանայ թէ Հայ վարժարաններն իբրև ազգային վարժարան, զրաբարի ուսմանը նախապատուութիւն ընծայած են միշտ, և զրաբարը հոն բացարձակապէս և առանց սեղմման կուսուցուի»: Բայց կյաւելու թէ՛ Պօլսոյ և գաւառաց երկրորդական կամ նախակրթական դպրոցները բաղդատելի չեն վարժարանաց հետ. այս նախակրթական դպրոցաց մէջ հայերէնը սեղմմամբ պէտք է սորվեցնել, այսինքն զրաբարը հասկնալ, աշխարհաբարը գրել:

Մենք չէինք գիտեր թէ Պ. Սուրէն վարժարանը սերով նախակրթարան դպրոց կհասկնար: Բայց ամեն դպրոցի համար, թէ վարժարան ըլլայ և թէ երկրորդական կամ նախակրթական դպրոց, հայերէնի ուսումը մի և նոյն է. տարբերութիւնն էր անհոգեման միայն է և ոչ ըստ որդեգրեման, այսինքն, թէ վարժարանի և թէ դպրոցի աշակերտք մի և նոյն հայերէնը դասական հայերէնը պիտի սորվին, իբրև գերազանցապէս հայերէն մին հինգ տարի, միւսն երկու տարի, իւրաքանչիւր իւր դպրոցական ընթացքին համեմատ:

Աւտի մեր եզրակացութիւնը միանգամայն ըսկըզտունքն է: Գրական հայերէնը ուսումը Բոլոր պարտին որդեգրեման մէջ, ոչ իրնայ վերնա և ոչ սեղմանէ. դասական հայերէնը չսորվեցնել՝ հայերէն չսորվեցնել է: Գրաբարը հասկնալ, աշխարհաբարը գրելու սկզբունքը բոլորովին անիմաստ է: Տըղայ մը՝ որչափ կհասկնայ դասական հայերէնը, նոյնչափ նաև կրնայ գրել. գրելը հասկնալուն կըրթութիւնն է, անկէ տարբեր բան մը չէ. ինչպէս որ խօսիլն ալ հասկնալուն ուրիշ մէկ կրթութիւնն է, անկէ տարբեր բան մը չէ. և դասական հայերէնը գիտցող Հայու մը համար՝ իւր աշխարհաբարը զատ գրել սորվիլ հարկ չէ. դասական հայերէնը գիտցող մը աշխարհաբարը կգրէ, եթէ ունի պրելու յատկութիւնը, որ հմտութեան ճաշակի և ուշադրութեան վրայ կկայանայ:

Գանք հիմա Պ. Սուրէնի պատասխանին վերջին մասին: Ըստ Պ. Սուրէնի, մեր Քերականութեան մէջ եթէ արժէք ունեցող բան մը կայ, այն ալ Հայր Արսէնի Հայերէն և Շաբասի Գաղղիերէն Քերականութիւններէն առնուած մասերն են եղեր: Այս խօսքը մենք ըսած էինք Պ. Սուրէնի Քերականութեան համար, որ իրօք ուրիշ բան չէ՝ եթէ ոչ ծայրէ ի ծայր մեր Քերականութեանց ընդօրինակութիւնը: Ասիկա ստուգելու համար բաւական է մեր գործնական Քերականութեան, ի մէջ այլոց, էջ 159 և 160, Սեռական և Տրական Տէր Բաթի կանոնները բաղդատել Պ. Սուրէնի քերականութեան 135—137 թիւերուն հետ: Եթէ Պ. Սուրէն այս և ասոնց նմանները Հայր Արսէնի կամ Շաբասի Քերականութեան մէջ կրնայ ցուցնել, մենք կընդունինք թէ մեր Քերականու-

Թեան մէջ եթէ արժէք ունեցող բան մը կայ, Հայր Արսէնի և Շարսալի քերականութիւններէն առնուած մասերն են. ապա եթէ Պ. Սուբէնի օրինակած կտորներուն թէ գաղափարը և թէ բացատրութիւնը մերն է միայն, ան ատեն ճշմարիտ պիտի ըլլայ: Ինչպէս որ է իսկ թէ Պ. Սուբէնի Քերականութեան մէջ եթէ արժէք ունեցող բան մը կայ, մեր Քերականութիւններէն առնուած մասերն են:

Ա. Մ. ԳԱՐԱԳԱՆՆԵՆ.  
Մասիս, թ. 1620, Գեկտ. 12:

Կ Տ Ա Կ Ա Գ Ի Բ .

Փոփոխի մէջ կկարգամք:

Հասան փաշա խանի սենեկապետ Հանգուցեալ Մ. Սարգիս աղա՝ որոյ յուղարկաւորութեան Հանդէսը կատարուեցաւ երեքշաբթի օրը, ի կենդանութեան Հետեւալ կտակն ըրեր է, զոր կհրատարակեմք ի յիշատակ բարեսէր Հանգուցելոյն և յօրինակ այլոց:

«Ստորագրեալս իմ ազատ և յօժար կամօքս յայտ առնեմ՝ և կկտակեմ, նախ առաջի Աստուծոյ և ապա ի ներկայութեան Մայր եկեղեցւոյ լուսարարապետ Արժ. Տէր Սուբիաս Տօր, եղբայրս Յակոբ աղայի, քոյրերս՝ Նեքտար և Սինեմ տուտուներու, Արուս Հանրմի, Էնիշտէնիս Գաւիթ և Պետրոս աղաներու, և Չինիլի խանի Օտապաշի Պաղտասար աղայի, որ յետ փախճանիս ժառանգորդացս ձգած զոյքէս Հետեւալ գրուածքը ամենայն ճշդութեամբ բաշխուի:

Ա. Մայր Եկեղեցւոյ զպլաց ուսումնարանի՝ նստած տունէս ունեցած կէս բաժինս:

Բ. 50 Օսմ. ոսկի Մայր եկեղեցւոյ նորոգութեան.

- Գ. 50 " " Ազգ. Հիւանդանոցի.
- Դ. 25 " " Տնանկ աղքատաց.
- Ե. 25 " " Փոքր Ախոյ սովատանջ աղքատաց.
- Զ. 20 " " Եւնիգափուի եկեղեց.
- Է. 20 " " Կէտիկ փաշայի "
- Ը. 20 " " Գուճգափուի "
- Թ. 5 " " Աւարճանէս ութն օր ետքը՝ Մայր եկեղեցին պատարագ ըլլալու համար ժամուց.
- Ժ. 2 " " Բահանայից Մայր եկեղեցւոյ.

- ԺԱ. 2 Օսմ. ոսկի Պաշտօնի համար Լուսասաւորեայի մոմի փրյ.
- ԺԲ. 1 | 2 " " Լուսարարաց Մայր եկեղեցւոյ.
- ԺԳ. 1 | 2 " " Ժամակոչեաց Մայր եկեղեցւոյ:

220 Երկու հարիւր քսան ոսկի Օսմ.

Աւստի վերոյիշեալ կտակներս իւրաքանչիւր տեղւոյն բաշխմանը համար իմ կողմանէս յիշեալ մեծապատիւ Պաղտասար աղան լիազօր կերպիւ կտակակատար կարգած եմ, որ առանց այլայլութեան ամենայն ճշդութեամբ կատարէ: //

ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐԵՆ  
Փունջ թ. 957, Նոյեմբ. 16:

ՄԻԻԹԱՐԵԱՆՔ ԱԷՆԷՏԿԱՌՑ.

Վաղուց ի վեր գրեթէ ընդհանուր կարծիք մը կար ազգին մէջ թէ Վենետիկ Մխիթարեանք Հայ — Վաթոյիկ կղերին ազատամիտ կամ գոնէ համեմատաբար նուազ մոլեռանդ մասը կրկազմէին. այս կարծեաց սխալ ըլլալը որ 1853ին առաջին անգամ հասկեցուած էր, այս օրերս կրկին հաստատութիւն կը գտնէ Հասունեանց և Հակահասունեանց մեծ կուռնիս առթիւ, և բնաւ երկբայութիւն չըթողուր, որ Վաթոյիկ կղերին ամենէն մոլեռանդ կամ նախապաշարեալ մասը Բօլէճցիներէն ետե՛ւ Վիեննայի և Վենետիկ Մխիթարեանց մէջ պէտք է փնտռել:

Անցեալները Վենետիկ Մխիթարեաններէն՝ Սօրդուճեան Հայր Յովհաննէս Վարդապետը փախճանելով, ի մեծ զարմանս Վաթոյիկ Հայոց լուսամիտ մասին՝ տեսնուեցաւ որ յիշեալ Վարդապետը փախճանին մօտ Լատին կրօնաւոր մը կանչել տալով՝ Հասունեանի դէմ ապստամբած ըլլալուն վրայ գրով զղջում յայտներ և մեղայ զոչելով թողութիւն խնդրեր էր Պապէն:

Այս օրերս ալ Շարգ լրագրին մէջ Հիւրմիւղեան Եգուարդ Գերապոյճառի մէկ յայտարարութիւնը կը տեսնուի որով յիշեալ Գերապոյճառը Պապին անսխալակամութիւնն ընդունելով, անոր ամեն հրամանաց և ակնարկութեանց ինչպէս նաև Բէվէրստրուս անուն կոնդակին մէջ պարունակեալ հրամանաց և կանոնաց ամենաշուրժ և ամենահնազանդ հաւատացեալ կը գաւանի զինքը և Հակահասունեան Վաթոյիկ Հայերն իբրև հերձուածող և մոլորեալ կը գատապարտէ:

Մասիս թ. 1614, Գեկտ. 28: